

ման քանի մը նշանաւոր հնագետ թիւններ՝
(archaisme) (մինչեւ էջ 148) անուն յօդուածը:
Այս գեղջեցի սուսումնական գաղղիքիւն զրուած
յօդուածն լեզուագ էաներուն համար քիչ
քան կը բովածդակէ նոր: Բայց ասոր փոխարէն
ունի սպամի առաջնաւոր թիւններ որ շատ մը հին
համեմատած թիւններ տարակուածիլ կընեն:
Ծուռնիք եւ ծուռնիքի համար մասդիք կընենք,
որ էն եաքն երեցաց կը նոր է համամատա-
թեամբ դի: ուսափ եւ շատ տաղ՝ ուր պայօք է կը
գտնենք՝ ձայնաչցրութիւն մըն է և է պատճա-
ռեալ. պայէս մեր անկանիլը, յայնի է թէ
անկանիլ է միշտ, ինչպէս պահուած է բառա-
վերջնն մէջ՝ ց-անէ ։ միշտ, մինչեւ վերջը:
Մահ (կամ հինը՝ մարհ) ։ մեռանել, շատ լաւ
կը դիտէ հերթակը թէ Հիւրչմանեան տեսու-
թեամբ չի կրնար մէկնուիլ:

Հ. ԳԵՂԱԲԵՐ (Էջ 149—163) Եղիշեի գեր-
մաներէն թարգմանութիւնն առիթ առնելով կը
գրէ Պարսկից կրօնական զրութեան զարգացման
վրայ. կարելի է “Հանգէն Ամօրեայ, անդրա-
դառնայ պայ յօդուածին վրայ:

Սովոր Բուզգէ (164-6) ունի բայել
բառին վրայ ստուգաբանական համեմատու-
թիւն մը:

Քանի մը կարծ յօդուածերով (Դր. Ան-
ցեան՝ Պատմանիկի ծագումը [Էջ 167—169],
Գինէ Հայ. Մայք բառը [168], Մատունափառու-
թիւնները [169—176]) կը փակուի Բ.
Պղական ալ:

Այս թերզու պրակիվերու մէջ ներկայացուած
յօդուածներու այնպիսի առան նիւթերու կը պա-
րունակեն, որ Կարճ մատանիախոսութեան մը նեղ
շրջանակին չեն յարմարիր: Եթէ քիչ շատ ծա-
խոթութիւն տալ ու գեցիքը այս Զ. պրակիվերու վրայ,
մեր նպատակն էր ճաշակ մը տալ Հայ
բանասիրութեամբ պարապողներու, որպէս ան-
յապազ այս եւ յալորդ թուերն անպատճառ
հայթայթեւուն են: Մենք անձամբ համեմուեցանք
Հրատարակութեան լըջութեանն եւ գլուխակնն
հանգամանքին: Մեծայսուն ենք որ այս պարբե-
րականը շատ պիտի զարգանայ: Մաս մը միայն
պահան կը գտնենք այս Հանդէսին մէջ: Պէտք է
համապօտ քաղուած մը տալ Յ ամսոյ միջոցնն
այլ բայլ Հայերէն լրագրաց եւ Հանդէսներու-
մէջ երեցած բանասիրակն յօդուածներու: Եւ
այս պարբերագրին ամբողութեան համար:

Տ. ՀԱՅՐԴԻՔ Վ. ՄԵՆՔՆԻՇԵԱՆ

(*സാമ്പത്തികമാര്ഗ്ഗം*)

Հայերը Փոքր Ասից այն մասերուն մէջ,
որոնք Օսմանեան կայսրական կառավագործեան
հայության ներառք են նաև քան կ. Պարսկա առա-
մբ, Կուստնայի մէջ է որ ամենէն աւելի քաշօ-
մարգ. Եթե շատ էին: Նայնպէս ապացոյցներ կան հաս-
տառակ թէ Կուստնայի Ս. Աստուածածին եկեղե-
ցւոյն առաջին նորոգութիւնը Եղովակիմ նոր ի-
ձեռարք եղած է:

Առաջի ասոնք պատմառներ են որ զինքը ըն-
դունիք իր Առաջնորդ Կուտիբնայի Հայերն։
Բայց որովհետեւ Օսմաննեան կայսրութեան մայ-
քարաբաղն էր Պոտի, Տեսւեալսա իր Հոգեքոր
հօսնի Կառավարութեան հետ ունեցած յարաբե-
րութիւնները վարելու եւ իր հօսնին մէկ մասին
Պոտսայի մէջ Հաստատուած ըլլալու համար Յա-
շակիմ Եպ. պատփառը էր Պոտսա երթամար ։ Եւ
այս ուղեղութիւնները են որ զինքը ճանացուցնե
կառավարական շըմանակին եւ նյոյն իսկ Քամբէհի
Սովորման Մէկնմէնք Բ. ի. Եւ արդէն պատիմա-
քութեան պատմութիւնը սոտուապէս երեւեան
Հանելու և առող ծարումը ցցց տալու համար այս
յարաբերութիւնները հիմ բանենու է, վասն զի
կ. Պոտսա առումն առաջ իսկ Յովլիկիմ Եպ. յաշը
Սովորման Մէկնմէնք Բ. ի. Ներկայացացըշն էր իր
Հայ Հպատական ասսի կ. Պոտսա առած ատեն
զինքը Պոլիս փախառակ ցցց այս գալութավանինուուն
Հետ մրախն, որոնք Պոլիս բերած էր, եւ անսոնց
Հոգեւոր վարիչ եւ իր կայսերական կառավարու-
թեան հետ յարաբերութեանց հիմուն է գործա-
դրու քրաքած է Բ. Աբերտ անուանու Խայց աւելորդ
Ըլլար թերեւու յշշնեն թէ Յունաց և Հոյ պա-
տրիաբակն իրաւասութեան մէջ սա յարաբերու-
թեան կոյ որ մըր հոգեւոր իրաւասութիւն մը
չէ մինչեւ Յունացը և անեւ է պետք եկեղեցու
Պոտսա Պոտսարելը սարսկար Մայութապէսի
առաջնորդ իրեն Հաւասարպապարի երացը (այս
ինքն գաւառի առաջնորդներուն) ներկայացացինքն
է անեւ կառավարան պատմուածան առջևու
Ս. յացարաբարթիւնը տալու ենեւ պէտք է պար-
զէլ թէ Սովորման Մէկնմէնք Բ. այսիսի տիս-
տուով մը չէ որ Յովլիկիմ Եպիսկոպոսը Թուարիցիոյ
բրուլ Հայոց պատրիարք հաչակէց, այլ Ընդհակառ-
ական իր նորացագութիւն նորահասառան Հայերն
հոգեւոր պետք է իր հերկայացացըշն իրաւասութիւնը
չէ պատմուած իրաւասութիւնը իրաւասութիւնը
Հետուզեան բնդ արձանաւուեցան, որովհետեւ կ. Պո-
տսա Հայերէն զատ՝ Պոտսայու եւ Կուտիբնայի շըմա-
կաննեան իր Յովլիկիմ Եպ. ի նախկին առաջնորդը
գաւառը թեմըը՝ իր իրաւասութիւնը տակ կ'իր
սոյնին Հազին ժԸ. գարուն վլրէնը է որ Պոտսա
պատրիարքութեան բարյացան հիմնարկութիւնը
կ'ամի եւ առաջնորդները պատրիարքներու գի-
մանմէնքու հաստատուի կը սկիբն ինչպէս ցցց կը
արուի արգէն նոյն իսկ նոյն քործին մէջ (Ել 164—
165)։

Կ.Պոլսոյ պատրիարքութեան սւղղակի իրաւասութեան տակ էին, 20 Առաջնորդութիւններ

որոնցմէ ուժակը ինչպէս 1. Էտիբնէ, 2. Թեքիրապղ, 3. Վենարիս, 4. Սամար, 5. Պորար, 6. Սեպասահ, 7. Ակն, 8. Շապին-Գրաս-Հիսար, 9. Թումազով, 10. Տրավոլոն, 11. Երզնկա, 12. Արմած հետաշետէ կազմուած, որ եւ է ուրիշ միջամտութիւն չեխն ընդունիր իսկ 1. Էշկիրի, 2. Թօրտա, 3. Տիյարպէքը, 4. Էրգում, 5. Կապար, 6. Ալբրիտա, 7. Ուռմիլի թէւե անուանալիք կ. Պոլոց իրաւասութեան նեթարկուած կ. Համրուին, բայց շարունակ նընդունիվ էջմանայ նուրբակիներուն այցելութիւնը՝ շատ աերամ ուղղակի Մայր-Ալուսի իրաւասութեան ենթարկուած կ. Պոլոց պատրիարքական հէղիսակութեան։ Ա. և Պայախան էջմանայ նուրբակիներով կը կառավարուին բայց արակապէս։

Խօհ Խովիտ եւ Պալոսան կը կազմին Տէրունի վիճակուած, եւ այնից ալ մասին մնչեւ 1828ը, ուր պյւտ անկարի գուանալով մշտառեւ յարաբերութիւններ պահէլ Մայր-Ալուսի հետ՝ անցան կ. Պոլոց պատրիարքութեան իրաւասութեան տակ, եւ այսուն պատրիարքութեան հաստատութենէն 400 տարի ետքը հազիր կ. Պոլոց պատրիարքներ թուրքից բոլոր Հայոց պատրիարք տիրողուն արդարացուցին։ Բայց բայ մը որ 400 տարի յետոյ պիտի իրականանար՝ 500 տարի առաջ չէր կրնար գործադրութիւն հետեւաբար սիալ է թէ Յուղակիր Թուրքից բոլոր Հայոց պատրիարք հոչակուած լըլլ։

Բայ մը որ նոյն իսկ (էջ 81) քէւ յետոյ ալ հեղըսուած կրնար համրուիլ սա խօսուվ՝ թէ սմիշէն վերին ասենները հայ պատրիարքներու արուած գլուխներուն մը հայ ժողովուրդը գեց ինուրի բանաւուած կը կոչուի Ալլը ձեւ-էն-էն ժըլ. գարուն վերինը՝ այն վեց խումբներուն հետքերը կը ասեննուին դեռ Պոլոց վեց Օտուցներուն մնչին Ասիկա թէւե հեղըսում մըն է պատրիարքներու բոլոր Թուրքիաբանի Հայոց նեկայացուցին ըլլալուն՝ վասն իլ մայր Պոլոց վեց գաղթականութեանց պատրիարքը կ'ըլլայ բայց միւս կողմէն ինքն իր մէջ կը պարունակէ ուրիշ երկրպակի ինքիր մը, որոն լուսաբանութիւնն ալ կարաւարութիւն ունի. Հասան կան պնդող, թէ այն մինչեւ վերինը արուած գլուխներուն մը յիշուած Աւան ձեւ-էն-էն չէ թէ և Պոլոց գաղթազ Հայերուն վեց խումբերն են, այլ Թուրքից ասմաններուն մը մասնալոյ վեց տարրեր ազգերն են, որոն ներկայացուցիլ կը նկատուէր Հայոց պատրիարքը Այսինքն քրիստոնեայ պատիկ ժողովուրդներուն ալ պատրիարք էր հայ պատրիարքը, որոնք յետոյ ժամանակին հետ իրենց գործուած ալ աելի կանոնաօրման համար հայ պատրիարքութեան իրաւասութենէն ելլայ առանձին պատրիարքութիւններ ունեցան։ Ասանց ամէնէն լաւագոյն օրինակը կրնան համրուիլ Ասորիք՝ որոնք մնչեւ մտերա արքարեն հայ պատրիարքանին անուղղականութիւններ նեթարկուած էին իրեն կոնկըլ ալ շատ մերձաւոր։

Ասորիներուն հայ պատրիարքութեան իրաւասութենէն ելլէր մօն ժամանակիներուն մէջ կատարուած իրողու թիւն մ'եղած ըլլայ ապացուցաներու

համար, ներուի մեցի պատիկ շեղում մ'ընել եւ ցցց տակ, թէ հայ պատրիարքանը ինչ տեսակ առաւելութիւններ ունեցած է եւ զանոնք ժամանակին հետ կրտսեցուցած, պարզապէս անոր համար որ պէտք եղած կերպովը չէ կրցած վարուիլ եւ պաշտպանել իր շահէրը եւ իրաւանքները։

1872-73 Ալարշակն տարշշանիք քաղաքական ժողովով տեղեկադրին մէջ տաաջնին անդամ կը տեսնենք Ասորիներու գէկ ի բաժանուած նախարարութեան ենթակայութիւնը, որ կառավարական հէտեւեալ պաշտօնագրով կը յայսնասի։

Հայոց պատրիարքութեան։

Ամենապահի Տէր.

Տիրանակերտի Ասորուց թափուր մասած պատրիարքութեան նոյն հասարակութեան կողմանի կերտութափանութիւնուով ըլլալով, զնապան աղջրագրիներով խնարուած է որ պատրիարքական ողբ-նին մէջ, իր նախորդին տրուած ին նման Հայոց պատրիարքութեան ենթակայութիւններ եւ նոյն աղջին գրանցութիւններ եւ նոյն աղջին պատրիարքութիւններ ու արամագրութեանց մէջ աղջ աղջ մասին ողբեկ յիշաստութիւններ չափ որմէ կը հասկցուի, թէ նոյն պատրիարքութիւններ անկամ էր ։ Նաև նկատելով որ նոյն պատրիարքութիւններ մնչեւ ցարդ Դ. Դրան եւ Տեղական կառավարութիւններ սա աղջ ուղղական հէտեւ կառավարութիւններ եւ նոյն բայց աղջ մասին երես ու արամագրութեանց աղջ աղջ պատրիարքութիւններ անկամ էր ։ Անոյն աւելի հին գլուխներութիւնը մէջ աղջ աղջ պատրիարքութիւնը եւ արամագրութեանց մէջ աղջ աղջ մասին ողբեկ յիշաստութիւններ չափ որմէ կը բանակցի, որքին ողբեկ արգելու ըկա եղած առաջարկ կը շնորհներուու Բայց այս մասին երես ողբեկ ողբեկ ասեսութիւն կամ հաշորդել ստղեկներին ունի, համարէք ընդ փոյժ հազորգել, որուն համար սպաս գրուեցաւ։

1873 Յուլիս 3ին՝ Խան ժողովին մէջ հետեւ եւալ նախութիւն խօսադրուեցաւ ի պատասխանի վերոգրել պաշտօնագրին։

“Ստացանք նախարարական 26 բէպիւլ ամիրը 1290 թուակիր եւ 14 թուահամար գրութիւնը, որով կը հաղորդէք մեր աղջին ենթակայութիւնը պատրիարքը մատուց գլուխու եպիկանութիւնը պատրիարքը մտարու նախորդին ողբ-նին մէջ իր նախորդներուն արուած ին նման, Պոլոց պատրիարքութեան ենթակայութիւնը շգրսուիլ ինդրուած ըլլայու եւ կը հրամայէք այս մասին մեր ունեցած տեղինութիւնը եւ ասեսութիւնը հազորդել ։ Թիշեալ եպիկանութիւնը նոյն պատրիարքութեան ընտրութիւնը հազորդելով, ըստ առաջնոյնի իր գործառութեան ենթարկուած էին իրեն կոնկըլ ալ շատ մերձաւոր։

Հայ հարա կը գտանք աւելիներու թէ օսմ. կայս. կառավարութեան քաղաքականութեան առանձինութեան պատրիարք համրուած է ։ Հայակ հասարակութեանց զանագ հաստաներու բաժանուած, եւ ասոր համրու է. որ այս ապաստոնագրին մէջ պյուտ նպատաւուր լիլու մը գործառութիւնը Ասորիներու առաջարկը իւն։

Դերբինքն մեր պատրիարքարանի միջոցաւ ստացուիլը զա անազն հետաքիներով եւ նամակներով ներուծ է թէպէտեւ, սակայն Տիգրանակերտի մէջ շնակող նոյն ազգին կղեմին եւ ժողովրդեան կողմէ պատրիարքարան քայլուած է օրինակը ներփակեալ հետաքրով ալ յիշեալ եպիփանոսին նախամամի խել մը դանդասներ ըլլապար պէտանի ստացած առանձին եւ երուաղչեմն տեղեկոթիւն ստանալով, ըստ պյանմ պէտք եղածին գործադրութիւնն ինքուած է: Ու ետք եղած քննութիւնը կատարելու պահան լսուեցաւ որ յիշեալ եպիփանոսի կ. Պոլիբ պահի գոյս, սաստի թէ իրեւ եթէ երուաղչուն ո Տիգրանակերտ տեղեկութիւն առնելուն միջոցն, այն նմիցը երեւան ելած է: Եւ քանի որ բողքներ կը ըստ նպանական եղած է կը գտնութիւնն պէտքը իր գդացնեն, ընական է որ պատրիարքարան պիտի չկարենար փոթալ ստանալու իր ուրեմնը: Նախ եւ առաջ հարկ է որ նոյն ազգին բոլոր անդամներուն կարծիքը ստացուի թէ նոյն եպիփանոսին պատրիարք առնելուն եւ թէ անկան պատրիարքարան նկատմամբ: Եւ երբ նոյն ազգին ամբողջութիւնը շնչունքն մեր պատրիարքութեան ենթարկուիլ, ընականաբար պյան առեն հարկ Կը ըստ որ թէ երուաղչեմն եւ թէ որիշ տեղերու մէջ առաջուրնէ ի վլր մեզ պատրիարքարան եկեղեցիներուն ի ազօտանելիներու մէջ, նոյն ժողովդոգենն մեր պատրիարքութեան ենթակայ ըլլարուն համար հոգեւոր պաշտօն կատարելու մասին մեր կողմանէ եղած թյուլուութիւնները եւ քանի մարտօնութիւնն ինչը նիշել, ստով առանուելիք տեղեկութիւնն յետոյ պէտք եղածը գործադրելուն համար եկեղեցական ընդհանուր ժողով գումարուելով արուած որոշումը եւ արդինքը Զեղի պիտի հաղորդուի:

Սոյն օրը Կորոշուի նաեւ Երուսաղեմի պատրիարքի եւ Տիգրանակերպ Առ. Տեղապահին նամակներ էին առնել, որոնցմով կը բացառապես անոնց բանեկից ընթացքը, մասնաւորպէս Հանապէտի ընթացքը զանոնքը, որ հարելի եղածին չափ փոյթ ունենան Ազգին իրաւունքները պաշտպանելու երք Բարեգրին վերջաւորութեան յիշուած եզրապատճեն հանաւուն հարկադրեն արարածանիւնը Ապր. Էն Կերեւու թէ այդ օրունիւմ թէ յաշ Օսմ. կայս. կառավարութեան եւ թէ Սարգ ժողովրդան յաւ ապաւորութիւն չէ ըստ, եւ Աստրիներու Պետրոս Կաթողիկոսը որ փոքրած էր ընդդիմել մեր պատրիարքարանի իշխանութեաննէն, ասիստած է զի՞նանիլ եւ եկած է ներկայացնալ Քալաքանին ժողովնէն, ինդպետը անեկ որ ն-էւն գործ աւ Բ. Պատռն ձեռք ընթերու համար ին պաւերացումը:

Այս երկու պաշտօնագիրները իրենց տաճկերէն բնագրէն հայերէնի վեռածեց մեր յատակ ինդրանօքը Արքի էֆ. Մոռուահեաձեան, որուն հոս հրապարակաւ մեր չորհակալութիւնները կը մատուցանենք։

2 Ցես Համարատութիւն Քաղաքական Ժաղովաց
1873-74 ամիս:

Քաղաքական ժողովը՝ իրեն ողղակի թ. Դրան հետ յարաբերութեան մասելու ջանադիր ըլլալը գիտա-
նալով կ ուզէ իր այս մասդրամ թեան շարժառահիմը
Հանձնակ, եւ արուած պատասխաներուն չկա զի՞ որեւէ
օրինացոյ պատասխան չկ տեսներ Ուստի հայ պա-
տրիարքականի բարօպական հեղինակութիւնը շեշ-
տելու եւ զայն վաւերագիրներու տակ առանելու
համար կը պահանջէ որ գրուն ներկայացնե՞ն իր
պատրիարքական պետքած առանու նիստակը ը-
րաւամբ ալ անդ մասուցուելն յետոյ կը յա-
նից ստանալ թէ Հրովարտակը եւ թէ Ա. Կարգի-
ներէուէ պատուանշանը:

1 Այս խնդրագրով պատճեններ հայ աւելորդ շըմաց թէերեւս, մեր կողմէն աւելցուած պարագեռու մներով որոնք մեր դատին պաշտպանութեան կը Տառապէն:

Տ Տեսականութիւն Արյութեան 1873—74
Ե. 1874—75 տարութեան, Եջ 30:

և Անգլիա: Քթեսիք է որ այս մեջցըն ինչ դարձնեա
բուօպելին խռա ամ շնչ նոյն յարաբերութիւնները: Չ օր
կը միշտ թէ 1882թն Ներսէս պատարի հրաժարական
ցնութեան համար առ ինչէ: Ֆուզոն արաւ չափ հնարինութեան
թեանց մէջ ինչ յատուի թէր մէջ աւ Հասքինեան փիտու-
նորդին կողման ստորագրուած: Որ նոյն բան կ ինտեր

բլաւ կը թուին։ Ասորիներու պատր. Փօխանորդ
Յարութիւն վրդ. Ազգ-ի նուր երկար ժամանակէ
ի վեր Բ. Դրանք եւ պատրիարքարանին հան
դ եւ անսպասաց ընթացքի մէջ առանցւելով կա
տավորած թե անգիտնութեամբ Սկըրոնին կը զետ
եւ նոր Փօխանորդ մը կը հարգուի։ Այ առթի
1885—87ի Քաջպատկան ժողովին համարատուա-

թեան մէջ սա տողերը կը կորդանք, Դդիսելի է որ այս պարագային մէջ Ազգային կերպանական առաջնութեան ի գործ գրած անձնարկներուն ու արդինչ, Ազգ է պատրիարքած անձնարկներ հետ Ասուլու ունեցած հասրդակցութիւնը, որ ասկէ տաշխանագրեալ փաճակի մէջ էին թէ Բ. Դրան մաս եւ թէ Ազգային շրջանակի մէջ, Կրածուուեցած իրենց նախնական վիճակին, եւ պատրիարքած անձնարկներաստութիւնը ու նույն իրադարձութեամ մ'ընդունեցաւ: Այս յայուր գ-ժբանաբար յօդս կը ցնէի թէ

վասն գի վերջապէս կոս գոյ կը հասնի ժամանակը, ուր այլք և Հայոց պատրիարքարանը կը կորոնցըն իւր բարյական աղքած էր Հեղափառութիւնը բար բար և եւ թառական իշխան ազգերու ։ Ինչպէս Ասորիներու, Պատմիներու, Հայոցներու եւն ։ Վայու պետք է ի երպար անձնու չեն բնդունիք հայ իրաւա- ստթի ալքը, որու ի մասնաւորի Ասորիներուն լցոյ ունեցած բլայնուն պազցյուն երես կինայ Հա- սաւութիւն անեւ Ներսէս Արքական պատրիարքը Քերակ Ասորոց եկեղեցին օժան բլայն Ասորիներուն եղիս կաթողիկոսին կ. Պոլիս և կած առեն թերա- Ս. Երրորդութեան եկեղեցին պատրիարքը (1844 Յուլիուս), ոյնց եկեղեցւոյն պահապաններուն մէկուն Ասորոց յաւակնաւու եւ Պալքրլիք Հայոց գերեզմանատան մէկ Ասորոց թաղումիւն Ասորիներու կապացուցանեն Հաւաքարար թէ Ասորիք մեղի կապացու էին մինչեւ վերջերս եւ կը կազմէին այն վեց ժողովութեաններուն մէր, որոց պատրիարքը էր առա ամենայն Հաւականակութեան Հայոց կ. Պոլիս պատրիարքը։ Այս իրողութեան մէկ ուրիշ Տետրա- թիւնութե համարել Ասորիներու, Պատմիներու, և Հա- յութիւններու մինչեւ հիմյա Խրուսաղէմայ մէջ մեղի հետական գերը եւ բարյական մեղի կապուած ըլլալը եւ մեր պատրիարքարանի բարյական Հեղե- սութիւններու ճանանաւուր:

Բայց քանի որ քիչ մը վկրե կ. Պոլսոյ պատրիարքներուն հօգմէ զրկուած առաջնորդներուն և Խմբածնայ Աթոսին կողմէն զրկուած նուիրակ-իւրաքանչ վայր հոսացաւք, պէտք է ըստ անձնաւել Հոռոց առաջ առաջ նուիրակ եւ առաջնորդ բառերուն միաւլիք պահպան մը առնեն իւ թ.

Այսպէս Նախ քան Պոլսոյ պատրիարքութեան կազմաթիւնը Տէյլարքեթիր առաջնորդ անուածք կը յիշափ Տէկափի Նաշազը, որ պարզաւէս Նու-իւրէն (Եջ 18). Ենիկերին և Պատուի իրավաշնորհութեան (Եջ 130, 138, 140, 144, 155) ու յիշտափն գործ նմ մէջ առանց պալավ ըլլալով, ինչ-շետա իգիմիր և Թօքատի Նու-իւրէնիւնը ընդհանուակն ըլլալով՝ անուշագործեանամբ թէ յուացամբ, իրը ուղարկութեան կը յիշուն քանից (Եջ 142, 147, 150, 153, 156) թէւն երեմն ալ Կուրիկ աշատորութիւնը գործածուած ըլլալ աստիճէտ առարկեա աեղեր (գ. օր. Եջ 174) ծառաթեամբ

Ասիկա ցցց կու տայ թէ ոչ նուիրակ բառը եւ ոչ
առանձինք բառը արհամարդուած է, բայց առանձ
իրենց և մերց յւ եւ հարգին գործածուած չեն եւ
փառածին ճառուած են: Բայտ մէ որ շատ համց չի
կրնար ՇԱՄԱ մեղի, թէեւ այրջախ նորութիւն
փնտուելը ունաց համար բժանինդրութիւն հա-
մարտի:

Նվազն սիրեալ առաջադրութեան մասին թիմակ պահպան է սա պահը — որ երկան անգամ կրիկուած է նախաբան երեւելի թուականներու մէջ (էջ 67) եւ յետց պատրիարքաց պատմութեան մէջ (էջ 120) —, թէ Երասմուսի Սինակ Համացից (— Ասեցից — Տիշապատքից) պատրիարքին էն և անդամութեան անտափ կը մասս, մինչեւ 1870ին ապաւած է երկու անգամ. Նախ ի Կ. Պողոս 1735ին եւ Երանորդ անգամ ի պատրիարքին Ս. Կաթողիկէ Ժմիգրունի ի Աւարքապատ Աւել-Բառ-Բնաւ Հայոց անապահի:

Նոյնական երկրպայական է Պապա Համբարձումի Համբարձուածք (Էջ 182), վասն զի կը պնդեն ամառն թէ Երաժշտական խաղըցը Հարած չեն այլ սորված:

օրինակ կրնաք տալ Յովհաննէս Թութունջի պատրիարքին վայ արուած կիսահատ տեղեկոթթիւնները, որնք կրնային լցացուիլ, եւ ինչպէս նաև կարգ մուրբիչներու վայ արուած տեղեկոթթիւնները:

այս աշխատանքում աշխատանք է այս տեղեկաթիվները Օրպացյան մէջ արուած են այս ժեղեկութեաց հետ գլխավիճ անհաւա են, բայց բնդահանուրք գծերը զմեզ անեղակացնութեան կը հասունեն, որ ոչ իբր բայց առանձին ծցմարտաթիւն այլ իբր քննիլ նախիր կը ներկայացնեմք:

«Любът към твоите сърдечни устреми ѝ съвършаващия юноша
тържики да се възполчи на твоите сърдечни устреми ѝ съвършаващия юноша»
— Извинете ми, че съм съмнителен, но не съм съмнителен, че това е истина.

1 886 Լէօի Ազայկական Ցպարութիւն, մեր
կեանքը, գրականութիւնը, անցեալում հմասլից գործին

Տ. Հարբ. (1901 թիվին), էջ 285:

կամ տեղացի մին է, որ նոյն գործերուն ի վարձ և պիտի զուսանալէ յետոյ հՀմանքնէ իրը նորիք կ. Պատրիարքի գործած է Պատր Սեբաստիոն (1660—1663) պատրիարքի օրով. Նա քիչ մ'ետքը յաջորդած է պատրիարքի ըլլալ իր քորթեամ իմանալուն, իր պատրիարքութեան միջոցն (1663—1664).

պատահածները ըստ կարգի կ'երեւան Օրացցցի
մէջ (ել. 104), միայն բան մէ զի պահի, այդիքան
այ Յօհաննէնոր «Աւել-աւ» տիտղոս մին ալ աւնի,
որ չէ յիշուու Օրացցցին եւ ոչ ալ Ավելամարտյ
պատամանթեան մէջ, բան մէր որ նիշնին լուսարա-
նաթիւն մըն է եւ կ'ամբողջանէ պատամանթիւնը.
Կիրիկիսն ընդանին մասցա ձեւ մըն է բան բառ-
գաւառնին կամ կայսերու Արեւելիցի կամ Արե-
ւելան կուցէ եւ անոն մէկ հետքը կիսա համար-
րակի Յոհաննէնս Խուռանամինք Աւել-աւից կոչումը
որ կէ հաստատէ անոր քնարաւառեն եկած ըլլալւ:
Այս տուածին պատրիարքութենէն յետոյ երկրորդ
անդամ մըն ալ պատրիարք եղած է (1665 - 1667)
որով է իւտոյ 1669 եւ 1683 Տէսաւաններուն մէկը ըս-
կ'երեւայ թէ վեցադաննարկ իր բնագաւառը յա-
ջողած է կաթողիկոսանալ Ավելամարտյ, եւ յետոյ
ոյդ պաշտանն ալ թողով աշխարհական գարձած
է: Ինչպէս կ'երեւայ սակէ Հարսնա Պատառը իր
տուելիք թիւններովը ակար եւ Խաչկը Լեռնեան
իր պատամանթեան մէկ միան է:

“**Սովորէ Հրանտ Աստառուր իբր կենսագրա-
կան տեղեկաթիւն՝ շատ քիչ տեղեկաթիւն կու-
տայ Եւզմանէն Համատանցի (1781—1782) պա-
րափաքին վկայ (էջ 155), որ ինչպէս դրաւած է
Երևանական մարտարակ էր, և Պատրիարքի առաջնոր-
դութեան մէջ պատրիարքութեան կուլուեցաւ.
Բայց իբր տեղեկաթիւն տեղը ըլլայ աելցնել
թէ Երևանի առաջնորդ ըլլայ առաջ Երևանա-
կան վանքին կողմանէ իբր Դաւթանցի Հնկակառանի
շացած էր և անէն Ա. Խնձրանին երթաւով Նախա-
կառանի կապուացած է: Իսկ պատրիարքութեանէն յետոյ
Մարգրանուն առաջնորդ եղած է 1783էն 1795 և
այդ միջինին ի հմանէն նորոգած է Մարգրանուն
Ա. Աստուածածնին վանքը, ուր մեռած է 1795
Օգոստոս 25ին:**

Հրանտ Ասատորը զի՞նքը կը մօկանուանեն
Համատանցի բայց կ'երեւայ թէ աւելի յանափի
կոչուած է Պաղպասցի: Սակայ կը համատանցի
նոյն խոկ Մարգարուացի վմբռին միշտակարանովը
ուր Պաղպատցի Մ-էնուանուովի դրուած է և ինչ-
պէս նաև իր ստպանագրաբովը որ միեւնոյն մա-
կանուն կը նշանահէ:

Այսպէս եթէ կ'ուզէք իր նշամբելի պահաներ շարեցէք նաև հետեւանիքը. Կղեմէ գալանոսի վրայ խօսաւած ատեն (Էջ 94- 95) չը ըստած թէ ունի քանի մը հեղինակութիւններ

„Եղինակն շատ անճուկ եւ համառօս տաղերու մէաս Հմանափախած էր զգողութիւնաշատութվ որդ քարելեանի (1661 - 1740) դրախան գործուն էւ անապահ ինչը, որ արհամարդիչից չէ եւ մանաւանդ իր ժամանակին համար ալ երեւելի”²

Այս Անհարութիւն առաւայք տեսրակի մը
դպրութիւն էնիք կառեր թէ ճշգրտ ըլլաց նիշական
ցոյց կը տրուի (171 էջ), ճշգրտ հակառակ նայի պայ-
մանները բրոյն ալ լրացնոց գրիպ կը կայ, որուն
առաւնն է Հայութիւն ժամանակակից որուն հետեւեալ
համառառաւ յիշաստակարաններ ցոյց կայ տան
թէ իշխ Անհարութիւն պէսք և ըլլաց այս "Հայութիւն
առաւննեաննեանն է" առաջաւայք կամ առաջաւայք

“Պրակ որ Կոչելի Հայելի ծանօթութեան, որ
պարունակէ զմանաւոր դիրս Տեսան Գանիելի՝
Կաթողիկոսի, և Հարազատից նորոն Գրիգոր
պատրիարքի ստատանդհուռուպալց և այլ արքե-
պիսուոսաց, ի գաւանանութենէ Դաւթի Լուս-
յուց որդւոյ Պօղպալց Թիֆլիսեցի անուանելը
Հրամանաւու... Վերջիշեա... պատրիարք ապե-
ցեա յամի տեսան 1802... Հունիսեմբ օք. ի
ստարանի Յաշանէնէ Պօղպալց Խիս յիշատակա-
րանն կը յամելու Համակամութեամբ (Եպիսկո-
պոսաց եւ Վարդապետաց գումարելոց ի ժողով
յիւր Քիլիկ) Քրցաց եւ կիցեցան ի ՏԱՄԾԸ
(=1802)... Մայսի Խընի ի Երեք խորան Կոչե-
պեալ առաջ մարտ և այլու”

(Слово-заголовок) научно-исследовательский

Ա Զ Գ Ա Զ Բ Ա Կ Ա Վ

ՀՅԱ ՓՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԳԻՒՑՈԶՈՑՈՎՈՆ ՎԵՐ
(Հայոց պատմութեան)

፩፻፲፭

Հայ դիւցաղնական վէպի ամենամօրի մասն
կազմում են դաւթիքի եւ նորա որդիքի ՏՇէքրի
զըցյներն, որ մեզ են հասել երկու գիւտառոր
խմբադրութեամբ. առաջինն, որ ըստ երեւու-
թիւն, բանահիւսւած է այս դիւցաղների հայ-
րենիքից հեռու, հանդէս է մերում նոցա ար-
գէն Տէքբաթային քողի տակ անհասկած, այլ-
ազդիք աւանդութեանց ազդեցութեան ներքյ
երկորոգն աւելին, Մոհաց ասողների քերթածը

1. Առ անհետութիւնը սա չափեածութիւնն ալ ունի
որ իրեն կը չափ ասովութիւն մը, որ պայման գործ-
թիւն չափեած բարախտաբար, այսինքն իրաւուցիչ չափեած
անհետակ պայմանը օգտակար առ մ'ընած պիտի ըլլը,
այնպէս որ պայօք պայ հեռաւոր խորընի մէջ մաղաղանք
չափացնելու պայ եւս օգտակար ըլլը զայ ընդհանուր
համարքին կարուելու ալ վիճակին ենթարկելու հա-
սած էն: